

## Գ Ե Տ Ն Ա Դ Ա Մ Բ Ա Ն Ք Հ Ռ Ո Վ Մ Ա Յ (\*)

Հոռովայ յատակին և իր ընդարձակ դաշտերուն ներքև  
 Խորին անձաւներ կան կամարակապ, անլոյս, անարև,  
 Չոր երկու հազար տարի միակերպ մարդիկ փորելով՝  
 Գաղբին պայտաններ կանգնեն ու կոկեն՝ ելած ժայռերով.  
 Ամբողջ Հոռով, և իր հոյակապ շէնքեր, հրաշալի քանդակք՝  
 Այս անհուն անծայր խոռոչէս ելած կ'ըսուին բովանդակ:  
 Հոս երբեմն հեռի յաչաց և սըրոյ բըռնաւորներուն՝  
 Իւր նախծին որդւովք սուրբ Եկեղեցին կ'ամրանար թագուն,  
 Մինչև որ մըթին գիշերիս ծոցէն ելաւ յաղթական  
 Պատգամ օրինաց հընչեցընելու բոլոր մարդկութեան,  
 Եւ կեսարներու դրօշներ՝ նըշանով խաչին զարդարեց:

Սիրող արհեստից, մեծ բաներու խելք տալու ձեռներէց  
 Պատանեկին մէկն՝ իր ծնողացը սէր, նըկարու թեան յոյս,  
 Մեծ փափագ ունէր մէկ մ'այցելելու այս մըթին տեղոյս,  
 Որ սուրբ հաւատոց երբեմն էր եղած նուիրական որրոց,  
 Թեւ մը մէկ ձեռքով բըռնած և միւսով ջհհ մը կրակուբոց՝  
 Կը մըտնէ վըստահ՝ այն բազմադիմի կամարաց ներքև,  
 Ուր հետըզհետէ մութ խոր ճամբաներ կ'ելլեն իր առջև:  
 Գետնափոր քաղաքն իր տըխուր չըքով, այն սև արքունիք,  
 Տաճարն՝ ուր ֆրիստոս իւր հաւատացեացան ակնարկեց կանխիկ,  
 Եւ սև դամբանաց յաւիտենական ըստուերն երկընթէն.  
 Այս ամէնն՝ իր վրայ տեղը զըննելու փափագ կը բերեն:  
 Անկեանց մէկուն մէջ խըցիկ մ'է յանկարծ աչքին կը դըպի,  
 Խորհըրդաւոր վայր՝ ուր յոյսը մէկէն զինքը կը տանի.  
 Երթայ, ինչ տեսնէ. սըրբազան անօթք, պարկեշտ սսփորներ,  
 Կուսանաց, վկայից հոն անգին նըշխարք են գետին փըռուեր:  
 Բայց երբ այն գանձեր լաւ մը քըննելէն վերջ՝ անկից դուրս ել՝  
 Կորսընցուց, ափսոս, զինքն տաջնորդող շիտակ ճամբուն թեւ.  
 Զո՛ւր տեղ կը փընտռէ, զո՛ւր կը թափառի խառված ու վըհատ,  
 Ասդիս կը վազէ, անդին կը դառնայ, տագնապան՝ յուսահատ,  
 Մուտք կը փորձէ հոն վախէն ցոյց տըրուած ամէն ճամբու մէջ:  
 Հուսկ, շաւղէ շաւիղ, չըրջանէ չըրջան, պըտոյտ, ելէնէլ,  
 Այն բազմամանուած ներքսագոյն վայրաց խաւարչուտ խորեր,  
 Բաց տեղ մը կ'ենէ, ս'հ զարհուրելի անեւ բաւիլ մ'էր,  
 Ուր քըսանի չափ գատ գատ ճամբաներ չորս կողմ կ'երկըննան.  
 Արդեօք որքն ընտրէ, որն պի'տանի զինքն 'ի լոյս տուընջեան.  
 Զամէնքն ալ միւտքով չափէ, զամէնքն ալ բըռնէ ու թողու.  
 Վախէն մէկ մը ետ քաշուի, մէկ մ'առաջ քայլն ընթացք առնու.  
 Զայն կու տայ. սակայն կըրկին դող կ'ենէն խոր արձագանգէն:  
 Ետեէ ետև ձախող խորհուրդներ սիրտը սառ կըտընն:

(\*) Հոռերեզ Հիւպէր նկարչին գլխէն անցած է այս դէպքս:

Այս կերպ թափառէր նա զեռ՝ մինչ արդէն տասն էին անցեր՝  
 Այն իր կարծեցեալ հազուադիւտ բախտին ցաւալի ժամեր .  
 Խարխափէր այն մութ , յաւիտենական լրութեանց տեղին՝  
 Որ հինգ ամիս մէկ մ՝ հազիւ կը տեսնէ երես մարդկային .  
 Ա՛լ ողորդըալուն և զարհուրանաց խեղճին չափ չըկայ  
 Տեսնելով ջահին խուն մնացորդ , այն ա՛լ մարելու վըրայ :  
 Վախէն՝ չ՛ըլայ թէ ամէն մէկ քայլով , ամէն շաժմունքով՝  
 Զահն արագապէս երթայ ըսպառի բոցոյն յուզուելով՝  
 Երբեմն այս ինչ կոյժ՝ և երբեմն՝ միւս՝ անշարժ կ'առնու կանգ .  
 Սակայն ամէն հոգ և ըզգուշութիւն՝ զուր ու անօգուտ ջանք .  
 Կ'անցնին շատ ժամեր . սիրտն որ արդէն սառ կըտրած էր վախուն՝  
 Կը թըւէր տեսնել պատկեր ահուելի և մութ գիշերուն :

Սիրտ կ'ընէ դարձեալ , առաջ կը մըզուի մոլոր ու թափառ ,  
 Բայց կը մարի ջահն՝ որ մինչ այն ատեն զեռ հոգի կու տար .  
 Հոն կը սկըսի լալ . և ահա թասող ոգեսպառ շունչն  
 Զահն արծարծուելով՝ ծուխեր կ'արձըկէ , կը վառի նորէն :  
 Սակայն յոյս սնտոի . մամն հետըզհետէ կը վազէ կ'իջնայ  
 Կրակէն հալելով՝ կէս շունչով բռնկած պատրուգին վըրայ ,  
 Եւ ձեռքին գալով՝ անըզգայ յըզեր կըթոտ մատնեբուն  
 Բըռնել չնն կարող զայն , և ուր մընաց ճարակ տալ բոցոյն .  
 Բազուկն ուժաթափ , վերջապէս և լոյս ջահին նըւաղած  
 Իբր իր դամբանին տալով յետին լոյս՝ մարեցաւ գընաց :  
 Անթիւ ուրուական արդէն իր առջև նկատէ եղկելին ,  
 Կատաղին Յընորք , Յուսահատութիւն՝ ժանտ և ահագին ,  
 Եւ Մահ . . . . . ոչ այն Մահ՝ որ մեծ յաղթութեանց չըբով պըսակուած  
 Կայծակնանըման թըռչի և արդիւնք է միայն փառաց ,  
 Այլ ահագնադէմ ու յամր , որ ֆաղցուն ձեռքէն բըռնելով  
 Կը քարչէ , ու ներսն կը պատառոտէ կը սպառէ շտտով :  
 Սոյն մըտածութեամբ՝ արիւնն երակաց մէջ կանգ առած էր ,  
 Ի՛նչ սըրտառուչ վէրք չեն զայրացըններ իր դառըն վըշտեր .  
 Մընողք , բարեկամք , զոր ալ տեսնելու երբեք յոյս չըկար ,  
 Յարգելի ձեռնարկ գործոյն՝ զոր թողոյր այնպէս կիսկատար  
 Ազընական երկք՝ որոնցմով անունն հըռչակուէր պիտի ,  
 Եւ որոնցմով փառք և երջանկութիւն միայն կը ստացուի ,  
 Որոնց վրայ միայն իր սէր իր խընտում՝ վայլից տեղ անցան  
 Փաղցըր գովեստից և արժանաւոր վարձուց հաբուցման :  
 Սիրտն հոս փըղձկելով՝ մէկ քանի կաթիլ աչքն արցունք թափեց ,  
 Երբ մոլեգնութիւնն վըրայ հասնելով չորցուց ու լափեց :  
 Բայց զեռ յոյս ունի՝ գէթ երբեք երբեք , յոյս անակընկալ ,  
 Հետք մ՝ ըլլայ լուսոյ՝ տեսնել ընդ ազօռ , գէթ ձայն մը ճաննալ .  
 Աչք կու տայ չորս դին , ականջ կը կախէ . . . ափսոս , այն մըթուն  
 Լուսոյ տեղ գիշեր միայն կը տեսնուի , և ձայնն է լուսութիւն ,  
 Եւ այն լըռութեամբ կ'աճի երթալով իր սարսափ սըրտին :  
 Հոն իբր ըզգալով ահաւոր վըճիռ սև ճակատագրին  
 Սիրտն աղմկայոյզ՝ երազք երազոց կը փոխանակեն .  
 Ռտք կ'ընէ , դարձեալ վար կ'իջնայ , և շուտ կը կանգնի նորէն .  
 Մերթ կը քըսուրտի մեռելոց հինցած ոսկրոտոյն վըրայ ,  
 Մահուն՝ ուսկից ջանք կ'ընէ ազատիլ՝ ահաւոր վըկայ :

Երբ յանկարծակի արգելք մ'է թեթև կը դըպչի ոտքին,  
Չեռք կ'երկընջընէ... Ո՛վ հրաշք, ո՛վ դարմանք. կը զգայ եղիելին  
կը ճանչնայ որ այն գինք առաջնորդող կորուսած թեւն է.

Ո՛հ, չի պատմուիր, խընտումէն ալ դուրս կ'ենէ ինքն իրմէ.  
կը պագնէ այն թեւ ազատիչ, յարգանք կու տայ բիւրազդի,  
Բատոյդ է, և դեռ վախ ունի՝ չ'ըլլայ որ նորէն թըռչի:

Ազատ վրտանգէն, թէպէտ և մարմինն կը դողդըղար դեռ,  
Չ'ուզեր բանի տեղ դընել ո՛չ իր վախն և ո՛չ այն տեղեր.

Որոց թախծադէմ ու լուսնիստ տեսքէն դեռ տակնուվրայ  
Յուզուած ինք ներսէն՝ անցելոյն շշորդ՝ հաճոյք մը կը զգայ:

Վերջապէս, բըռնած ձեռքն ուղղիչն անխար՝ ճամբայ կը մըտնէ,  
Գէպ 'ի այն կողմ միշտ գիմելով՝ ուր լոյսն իրեն կը սպասէ:

Այն ինչ ըզմայլումն ըզգաց, Տէր Աստուած, երբ երկինք տեսաւ,  
Որ իրեն համար ծածկուած թըւէր խաւարած բընաւ.

Ինչ քաղցր հիացում վրան, ինչ վայելք աչքին չէր ժծեր  
Այն լուսապայծառ վեհ տարածութեան բովանդակ պատկեր.

Գաղաք, շէն, գիւղ, դաշտ ու ծառեր՝ իրեն անանկ կ'երևան  
Որ կարծես աչքին առաջին անգամ հանդիպած ըլլան.

Եւ այսպէս խորին մեծ ուրախութեան արբախն չափ չըկար,  
Որպէս թէ՛ստ իրեն՝ այն օր աշխարհիս առջի օրն ըլլար:

ՏԸԼԻԼ

Խորհրդածորին. Գ. 2:

ՎԱՐԴ ԵՒ ՄԱՆՈՒՇԱԿ

« Բուր ծաղկանց եմ թագուհին,  
» Բուրաստանիս՝ վայելք ու զարդ,  
» Որ մի ասաց ինքնապանծ վարդ  
» Խոնարհ և հեզ մանուշակին,  
» Որ մի անկին բուրաստանին  
» Քաշուած, կ'ապրէր աչք 'ի գետին.  
» Տէ՛ս հասակիս վայելչութիւն,  
» Իմ քաղցրիկ հոտ, իմ անոյշ գոյն  
» Կը գըրաւէ զ'իրտ ամենուն.  
» Մինչ խառն 'ի մէջ կանաչներուն  
» Քու կարծ հասակ, խիստ շատ անգամ  
» Կ'ըլլայ մարդկանց ոտից կոխան »:

Դարձաւ ասաց հեզ Մանուշակ,  
« Այդ շափազանց խօսքդ ու պարծանք՝  
» Են պարզ նըշան տըգեղ սըրտի,  
» Թող չըփանալըդ, վարդ, մէկ գի:  
» Կատարեալ տեսք, վայելչութիւն,  
» Կը սիրեն միշտ մեծ պարզութիւն:  
» Համեստութիւն բարուց, լեզուի,  
» Տեսքին ընկերք են անբաժին.  
» Թէ սոցամէ մին պակասի՝  
» Գիտցիր՝ շատ վար է նորա գին »:  
Մանուշակէս առէք դուք դաս,  
Ո՛վ օրիորդը, եղիք ըզգաստ:

Հ. Գ. Վ. Գ.